

կանութեան անցեալով ու ներկայով։ Գովիրիկեանի զիմացկուն եւ յարատեւ փոյթը եւ ժիշտաջան տշխատութիւնը, որոց մանաւանդ ազգատէր ոգին (որ կը փայլի բր ամրոջ գրաւթեանց մէջ) զիցած են առթէն օգտուիլ, չանք չխնայել, քննել, պրպտել, թափառիլ յիշատակարաններ ժողվելու եւ աշքով տերնելու ազգայնց կեանքը. Եւ առա այսպիսի տաժաննելի աշխատութեամք է որ յառաջ բերած է արդիւնք մը, որ միշտ մնայուն է։ Գովիրիկեանի մը պակասութիւնը զգալի կ'ըլլար այնու, որ ապահովապէս այսօր ոչ չունզարանաց գալթականութեան պատմութիւնը այնպէս գեղեցիկ ամրոջութեամք կ'ունենայինք, ոչ ալ կարծենք ապագային։ Իսկ եթէ ապագային փորձէր մէկը եւ ծեռնամնի ըլլար ընելու այն զոր կատարած է Դովիրիկեան, չը ունենար այն կատարելութիւնն ու ամրոջութիւնը, որ համեմատարար կրցած է կանուլ ծեռնարկու Պատմագիրը իր գործին տալ։ — Պատրաստած է Դովիրիկեան նաև Կերպա հայարազարին ձեռագրաց ցուցակը եւ ոնի անտիպինը ինչ գրութիւններ։

Հրատարակած է նաև “Հետհանուր պատմութիւն համսուտ, 1879ին,,։ Ինք ծեռնարկած էր տարօրագոյն դասարաններու համար “Երկրագրութիւն,, մն հրատարակել, որուն առաջին տեղուց հրատարակուած է 1871ին։ Ազօթասէրներու շատ ծանօթ է արդէն “Բանագի արքացութեան,, կոչուած աղօթագիրը, որ 1868էն վեր երեք տպագրութիւն տեսած է։ Նոյնակէս իրն թարգմանած “Այցելութիւն ամենասուրբ Հարորդութեան եւ Սրբոյ Կուսին,, (վերջին անգամ՝ 1887)։

Չունզարանաց ազգասիրութիւնը թմրած վիճակի մէջ զուար Գովիրիկեան, երբ Կերպա եւ Եղիսաբեթուպովիս այցելեց (1879)։ Տեսաւ ցաւ ի սիրո, որ մայրենի լիցուին հետ մոռացութեան կը մատնուէր նաև ազգային զգացումը։ Հեռատես մորուիր որոշեց ծեռքէն եկած դարմանը տանիլ եւ զուար բաղծացած աշակեց մը յանձնն Սոնկոթի եւ անոր հետ հիմնեց “Armenia“ թերթը (Հունզարերէն լեզուաւ) եւ միասն տշխատեցան ազգային ողին զարթուցաննել եւ հայկական շանքը ընդդէմ օտար կղերին եւ շրջակա ազգաց ունդուցութեանց պաշտպանել։ Սոնկոթ իր Վարդապետէն սնուունեցան հայ լեզուին հետ այնպիսի հայ-ազգայնական ողի մը, որ գինքը կը մաշնցընէր տեսնելով շատերուն անտարքերութիւնը իր ծեռնարկած գործին հանդէս։ Դժբախտաբար շանսաւ Սոնկոթ իր Վարդապետին քարծը պատիւը, որուն առա- ծին շնորհաւորուց կ'ըլլար անտարակից։

Անհնարին ըլլալով մի ըստ միոջէ գետեղել “Հանդէսի, սուէ է շնորհուն մէջ ամէն կող- մանէ հասած նամակներն ու հեռագիրները, կը շատանանք յիշել հետեւեալները միայն։

Հ Ե Ռ Ա Գ Ի Ք Ն Ե Բ

Szamosujvár, 20 Juli.

Ich begrüsse aus meinem Herzen meinen väler-
lichen Wohltäter als Erzähler der Mechitaristen-Kongre-
gation.

Theodor Gorrik.

Szamosujvár, 20 Juli.

Mit innigster Freude begrüßt die Wahl im
Namen der armenisch-katholischen Gemeinde

Barany
Erzdechant.

Մամուջովար, 22 Յունիս:

Բազմավաստակ մատնագրիդ եւ ազիր հօրդ
ընտրութիւնը շերմագիւն կը նորմատինմ հանգեց որ-
դիական ակնածանոց։ Կնաց մեզ յամար ամս։

Հ. Ա. Ջնոյեանեան:

Մամուջովար, 22 Յունիս:

Հորբնտիր Արքացութիւնդ Մերմաշերմ սրտի
շորհաւորէ։

Թարգմանեամեան:

Unseren Glückwünsten, 22. August.

Ենամիլիք ուրախութեամբ լսեմիք Զեր ընդհան-
րական Արքայ ընտրութեան ամենափոք եւ մինչ այս առ-
քապահան առթի զՁեզ կը ջարդաւորենք, կը մասդիմոց
մասնամասն, որ Զեր բարձր պաշտօնին մէջ երկար
տարիներ անսատն եւ բաշտող մաս:

*Ճողով Քրիստովոր
Հայութեամ Գրիգոր:*

Szamosújvár, 22. Juli.

Unsere Gratulation.

Schw. M. Quietia.

Péra, 27. juillet.

*Réjoui de l'heureuse élection faite en Votre digne per-
sonne, nous exprimons nos félicitations et Vous souhaitons
bonheur, nous faisons des voeux ardents pour la prospé-
rité de la congrégation.*

Patriarche Sabbaghian.

Venezia, 27. giugno.

*Vive Congratulazioni per la sua elezione ad Abate
generale, faciamo voti per la prosperità della congregazione*

Ghiurékhian.

Stamboul, 27 juillet.

*Félicitons Votre heureuse élection et Vous souhai-
tons bénédiction, prospérité et activité nationale.*

Méchitharistes de Vienne.

Péra, 27. juillet.

Félicitations sincères.

Docteur Torkomian.

Marienbad, 27. Juli.

*Freue mich sehr und übersende meine herzlichsten
Glückwünsche.*

Erzbischof Theodorowicz.

Wien, 27. Juli.

Für die Benachrichtigung dankend, beglückwünscht.

Weihbischof Marschall.

Wien, 27. Juli.

*Bitte meine herzlichste Gratulation und ehr-
bietigsten Wünsche anlässlich Ihrer Wahl zum General-
Abt entgegennehmen zu wollen.*

Mihran Taschdjian.

Gloggnitz, 27. Juli.

*Dem Hochwürdigsten General-Abte sendet innigsten
Segenswunsch*

Kardinal Gruscha.

Ortakeuy, 27 juillet.

*Nos félicitations pour l'élection de l'Abbé général,
et nos souhaits de longue vie et d'un avenir prospère.*

Miasserian.

Melk, 28. Juli.

Herzliche Glück- und Segenswünsche.

Abt John.

Կայուսա, 28 Յուլիս:

*Զեր ընդհանրական Արքայ ընտրութեան եւ Տա-
տառութեան առթի կը ջարդաւորեմ՝ յաճանակ պահ-
եած Զեր Գրապահութեանը եւ կը մասդիմ որ Սասուած
գեղու իւր առան օրնութիւնը եւ շորոր Զեր բարձրա-
գոյն պատույն կը առ. շատ տարիներու:*

Պողոս Վարոշի:

Բռնշապէտ, 28 Յուլիս:

*Խորին մձարանօր ջարդաւորելով զՁեզ, Զեր
զործ կը առ Սասուած օրնութիւնը կը այցեն:*

Ղարիբառ Գրուստիմեա:

Բարտոն Ֆիւրէշ, 28 Յուլիս:

*Քերմագին ջարդաւորութիւններ կ'առաջեմ Մի-
արանութեան եւ նորստիր Արքային:*

*Ղարիբ Իրուժ
Կարդինալ:*

Fürth, N.-Ö., 28. Juli.

Meine herzlichsten Glückwünsche.

*Abt Dungel
Göttweig.*

Wien, 28. Juli.

Gottes Segen, per plurimos annos.

Schottenabt Rost.

Klosterneuburg, 28. Juli.

*Das Stift Klosterneuburg bittet, zur Wohl des
Hochwürdigsten General-Abtes die aufrichtigsten Glück-
wünsche entgegenzunehmen.*

Friedrich Propst.

Koumkapou, Constantinople, 29 juillet.

Agrees mes félicitations et mes souhaits sincères.

Patriarche Tourian.

Սամաֆոռերդու, 29 Յուլիս:

Ի բոլոր պատ կը շնորհաւորեն Ձեր ընտրութիւնը
Ահետիք են ընտանիք:

Paris, 29 juillet.

Toutes mes félicitations.

Mutévellian.

Yenikeuy, 30 Julü.

Bitte Mgr. Gregor meinen Glückwunsch zu übermitteln.

Pallavicini.

Sniatyn, 1 August.

Der Allmächtige möge Sie recht lange Euren hochverehrten Kongregations-Mitgliedern erhalten.

Peter Mojzesovicz.

Vienne, 3 août.

Mes félicitations à l'occasion de l'élection de Votre Excellence, bonne augure pour la prospérité de la congrégation.

Pascal Toumayan.

Hadjibejski Liman, 3 août.

Je viens d'apprendre la nouvelle de Votre élection; je prie Monseigneur d'agréer nos félicitations avec nos constants désirs de prospérité des Méthodistes.

Princesse et prince
Argoutinski Dolgoroukoff.

Etchmiadzine, 18 août.

Mes bons souhaits et gratulations pour l'élection à l'Abbé général du père Govrik.

Mathéos Catholicos



Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի

Նորընտիք Աքքային բազմաթիւ շնորհաւորական նամակներ ուղղուած են Իրեն եւ Միաբանութեանս համակիք բարեկամներէն, ինչպէս քանի մը տասնեակ նամակներ Հունգարանայերէ եւ Հունգարացիներէ, Միաբանութեանս վանասովներէն եւ Կ. Պոլսոյ մեր Վարժարանի մէջ Իրեն աշակերտողներէն (Մնծապատի Տեարք Պօլս Յ. Արքեթան, Առաքել Սարուխանեան, Յովհաննէս Արէլեան եւն), Անարատ Յորութեան Քերց Միաբանութենէն եւն: Յառաջ կը թերենք միայն Վաեմ. Կարդինալ Մէրի դէլ Վայի նամակն՝ որով կը հաղորդէ Պիոս Փ. Արքազան Քահանայապետին շնորհած օրնութիւնը եւ մաղթանքները: Ենյանպէս Վիեննա Մայրաքաղաքի Քայարազեալ Վաեմ. Դրա Կ. Լուէլէրի շնորհաւորութիւնը: Խոկ ազգային շրջանէն յառաջ կը թերենք բարձրաստիճան եկեղեցականի Սրբազան Մաղաքիա Արքեպ. Օրմանեանի նամակը, եւ աշխարհականներէն Մեծ. Դրա Վահրամ Յ. Թորգոմանի շնորհաւորականը:

Dal Vaticano, 8 Agosto 1909.

Վատիկան, 8/9 1909:

Բառուած Պատեր Աբբատ!

Գնացարգնի Աքքային:

Il Santo Padre è vivamente grato alla Paternità Vostra dei sentimenti di filiale devozione e di attaccamento che Ella Gli ha espressi non appena eletto Abate Generale di cestra Congregazione. Sua Santità si augura che coll'aiuto della Divina Grazia la P. V. corrisponderà ampiamente alla fiducia in Lei riposta. Ben volentieri intanto, quale auspicio dei celesti

Աքքայած Հայրը միծայէն գոն է Զեր Հայրութենէն այն որդիական միծարանց եւ սիրո զգածնաց համար, զոր կը յայտնէք Իրեն այնին Միաբանութեանդ Ընդի. Արքայը նորուած: Նորին Միաբանութեան վաստական է որ Զեր Հայրութենն ասուածային շնորհաց օգնականութեանի ինույն պայմանագրէն այն վաստանութիւնն, որ Զեր փրայ դրուած է: Այժմէն իսկ իրեն գրաւական